

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԺԱՎԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԺԱՎԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԺԱՎԱՐԱՐԱԿԱՆ

Դ. ԴԱՐՈՒ ՀԱՅԵՐԵՆԸ

Ի՞նչ էր հայերէն լիզուի վիճակը գրի գիտէն առաջ: Այդ մասին տեղեկութիւն ստանալու համար նախ պէտք է դիմնեց Մովկս Խորենացիի Հայոց Պատմութեան, որ կ'ընծայէ մեզի բանի մը Թանկազին պատառիկներ Հայոց հեթանոսական շրջանի բանահիւսութենէն: Այդ գողորիկ տողերը կը ցիցնեն թէ հայիէն լիզուն լաւ մշակուած էր մեր վիպասաններուն երգերուն մէջ:

Քրիստոնէական շրջանի բանահիւսութենէն մեզի հասած են աւելի ընդարձակ հատուածներ, շնորհի Ագաթանգերոսի և Փաւստոսի Պատմութիւններուն հեղինակին: Այս յօդուածին նպատակն է գաղափար մը տալ Դ. Դարու Հայոց բանահիւսական լիզուին մասին:

Նախ եւ առաջ կ'ուզենք այստեղ յիշել զիլսաւոր մէկ յատկանիցը վիպական պատումներուն, որ է տարապայման չափազանցութիւն թիւերու և թշնամի կորուստներու: Այսայս.

Ա. — Թշնամի բանակներու զինուոր. ները ներկայացուած են առասպելական թիւերով. — Տես Դպրութիւն Դ., Գլուխ Իէ, Իթ, Լ, ԱԱ, ԼԲ, ԼԶ, Լէ, ԼԸ, ԼԹ, ԽԱ, ԽԲ, ԽԵ, ԽԸ, ԽԶ, ԽԸ եւ ԽԹ: Դպրութիւն Ե., Գլուխ ԽԱ. — Հման. նաեւ Ագաթանգեր դոս, յօդ. ծ73, ուր Կոստանդիանոս Կայսեր այցելիւ առթիւ Տրդատ թագաւորին՝ ընկերացող ընտիր զինուորներուն թիւը վիպասանին կողմէ ներկայացուած է եօթանասուն հազար:

Բ. — Թշնամի բանակները ամբողջովին կը սպաննուին եւ չի մար «եւ ոչ մի». — Հման. Դպրութիւն Գ., Գլուխ Է, Լ, ԺԳ, Ժէ, Իէ, Իթ, Իկ, Իթ, Լ, ԽԱ, ԽԸ, ԽԸ, ԽԸ, ՇԱ, ՇԸ: Դպրութիւն Դ., Գլուխ Ժ, ԺԵ, ՇԵ, ՇԸ: Դպրութիւն Ե., Գլուխ Ս, ԽԱ:

Գ. — Պարսից թագաւորը Շապուհ, ապա նաեւ Մերուժան, միաձի նողոպերելով կը փախչին. — Տես Դպրութիւն Գ., Գլուխ ԻԱ, ԻԹ, ԻԳ, ԻԵ, ԼԱ: Դպրութիւն Ե.,

Դպրութիւն Ե. որ Փաւստոսի վիպական պատումներուն մէջ կրկնուած զրուազներ կան. այդ իրողութիւնը ցոյց կու տայ թէ այդպիսի զրուազները քաղուած են մէկէ աւելի անձերու պատմածներէն: Սյստեղ կը մատնաշներ երեք զրուազներ:

1. — Դպրութիւն Դ., Գլուխ ԽԹ, Յաղագս Մորիկանայ ...: — Հման. Դպրութիւն Ե., Գլուխ ԽԱ, Յաղագս Մորիկանայ ...:

2. — Դպրութիւն Դ., Գլուխ ԽԴ, Յաղագս արքայորդուոյն Պապայ ...: — Հման. Դպրութիւն Ե., Գլուխ ԽԲ, Յաղագս Պապուրին Պապայ ...:

3. — Դպրութիւն Դ., Գլուխ ԼԱ, Յաղագս Գումանգ Շապիոյ ...: — Հման. Դպրութիւն Ե., Գլուխ ԼԹ, Յաղագս Գումանգ Շապիոյ ...:

Ստորեւ կը ներկայացնենք շարք մը հակիմն հատուածներ Փաւստոսի Պատմութեան վիպական պատումներէն, ցոյց տալու համար անոնց լիզուական և նոնկան տարրերութիւնը Կորիւն Վարդապետի լիզուէն եւ ոնչէն: Բանի մը տեղ կցած ենք հատուածներ Ագաթանգերոսի Պատմութենէն, որոնք վիպական նոյն յօրինուածքը կը ցուցաբերն: Ստորագծած ենք այն բառերն ու ասյթները, որոնք բարացուցական են վիպասաններու լիզուին:

Փաւստոսի հատուածները առնուած են Վենետիկի 1914ի տպագրութենէն, իսկ Ագաթանգերոսի կտորները՝ Տիգիսի 1909ի հրատարակութենէն:

1. — Բայց բան զամեննախն աւելի այր մի անօրէն եւ այսամուտ, որ աւելի ընդ ազգս նախարարացն զրուէր զթագաւորն Տիգան. — Փաւս. Գ., ԺԲ, Էջ 67-8:

Հման. — Իսկ իբրեւ եկն հանա եկալ ի բանտէ վիրապին խոստովանողն Քրիստոսի Գրիգորիոս, հասանէր ի տեղի վկայելոցն՝ իբրեւ ի տեսչութենէն Աստուծոյ ի մի վայր ամեներին ժողովեալ՝ այսամետաք ամենեցին, ի տեղին հասեալք յայտնեցան. — Ագաթ., յօդ. 728:

2. — Եւ ոչ ոք էր որ մասցեալ էր առթագաւորին, եւ ոչ գունդ եւ այրեւէի, բայց միայն սպական սպասաւորը հանդերձ, եւ որոցն պառականօ, եւ ռահիմիրայ մարդկաւուն, եւ խառնաղանց խորանապահ գորուն, եւ ռամիկսպաս զօրօբն, եւ տիկ-

նաև հանդերձ, եւ արքայորդին մանուկն Արշակ. — Դ., ի. էջ 74:

Հմես. — Ապա յետ այսորիկ ժամ տրւեալ որսոյ ամենայն զօրաց ածել կուտել զկառակոնն, խոնավական սփռեալ, երազազ տուեալ, թակարդ ծգեալ, կամեցեալ որս առնել. — Յօդ. 211:

3. — Սակայն հասանէին առնուին զկոզմ ի Պարսից աշխարհէն, առ հասարակ մարդակոտոր առնէին, եւ զաշխարհն յարեաց եւ յաւար գարծուցանէին: Եւ ինքեանք դառնային, ի մի վայր ժողովէին: Կոծ եղեալ աշխարհոր լային զիւրեանց բնակ տերն զարբայն Հայոց. — Դ., ի. էջ 76:

4. — Եւ առեալ զամենայն զօրս իւր ընիւ աղխիւ եւ ամենայն մեծաւ կարաւանաւ, փղակոյսն բազմութեամբ հանդերձ, անթիւ վաճառօօք եւ ընիւն մուշկապանենոն, եւ ամենայն կանանօն, եւ հանդերձ տիկնանց տիկնաւն, եկն ենաս ի սահմանա Հայոց, խոնդեաց ելից գիրկիրն առ հասարակ. — Դ., ի. առ. 76:

5. — Եւ քանզի կին նորա եկեալ էր ընդ նմա ժանուար[աշ]ւ, ի նմին ի նորին Վաշտու էր ընդ առնիւրում. — Դ., մե. 157:

6. — Եւ իրբեւ հազ հան զնազ յաւել լինել պատերազմ. — Դ., ի. 171:

7. — Եւ ապար նմա Անդովկ ոսկի բազում եւ անհամար, եւ գնչը բանս ի բերան, զի իրբեւ կերպարանս գուշակի արացէ ասել զարբայ Արշակ, թէ ապրեցո զանձն քո, զի նշզրիս խորհուրդ խորհեալ է թագաւորին Պարսից ունել զբեզ եւ սպանանել. — Դ., ի. 176:

8. — Եւ ինքեանք կազմեցան պատրաստեցան. խորհուրդ խորհեալս Արշակ թագաւորն Հայոց, եւ յառնէին ի զիշերի որ միանգամ մարտ էր ի բանակին Հայոց, հեծան ի ծիս եւ փախեան. — Դ., ի. 177:

9. — Եւ գրեալ էր յուխտից նամակին այսպէս. Ստու քեզ, ասէ, զնծրին բաղար, որ է յերանեստանի, եւ զՄիջագետս Սոսրոց, եւ մէրածխարհին Հայոց, ծեռնթափ ևս ասէ. թէ կարասցին յաղթել նոցա եւ արկանել ի ծառայութիւն. ես ի թիկնւնս ոչ եկից նոցա. — Դ., ի. առ. 179:

10. — Ցանկարծորէն այցաւաեր զերկիրն Հայոց առնէին առանորդ Մերուժանաւ. զարստային ի կոխումն վղաց, եւ զկանայս ընդ ցից սայլից հանէին. — Դ., ի. էջ 3:

11. — Մինչ զեռ թագաւորն Արշակ ի կողմանսն ստորին գտառապացն յԱնգեղ տանն էր յուտեսոտ, զմիջնաւսարհն բանդեալ բրեալ զօրքն Պարսից ապականէին. — Դ., ի. գ. 184:

12. — Ալբաստեր տունէին, եւ զանթիւ մարդիկ արկանէին ի սուր սուսերի իւրեանց. զկանայս եւ զմանկտի հանէին ընդ ցից սայից, զիէսս զոր ի ներրոյ կամացն արկեալ կատուն, եւ զարանց բազմութիւնս տային ի կոխումն վղաց. — Դ., ի. գ. 185:

13. — Եւ ինքն գայր հասանէր ի միջնաւսարհն Հայոց, ի զաւառն Այրարատու, եւ հասանէր գտանէր զզօրսն Պարսից, զի հասեալ մածեալ էին բազմութեամբ իրբեւ զաւազ առ ափն ծովու. — Դ., ի. գ. 187:

14. — Եկն ենաս Հազարաւութան ի զօրացն Պարսից ուրսու Բիւրօք, զալ այրեացւեր աւելի, ի հիմանց տապալել զերկիրն Հայոց. — Դ., ի. գ. 190.

15. — Եւ ապա ընդ ցիրն ասպատակ սիրեալ նայացին, զամենայն զօրսն Պարսից կոտորեալ, անմի արարեալ սպառեցին. — Դ., լա. 193:

16. — Դայր հասանէր ի սահմանս երկին Հայոց, ապա եւ զնայոցին ոչ ինչ ծուլացեալ ի բռն գտանէր, այլ կազմ պատրաստ կային նմին գործոյ ճակատուն պատերազմ. — Դ., լա. 193:

17. — Իսկ նա նազ հան զնադ ճէէր, բազմացուցնէր զվայելն. — Դ., խո, 201:

18. — Ապա ի մի վայր եկեալը ամենայն մեծամեծք նախարարցն Հայոց, խորհուրդ խորհեալ, բանզի ոչ առնուին յանձն երբեք, թէ թագաւորն Արշակ մտցէ ընդ նոսա ի պատերազմ. — Դ., խե., 202:

19. — Միջնաւսարհն մնացեալն յերկուացն յարբային, եւ ոչ կամէին լսել թագաւորին իւրեանց ոչ մի ինչ իրս՝ զոր նա կամէր. — Դ., ծ. 206:

20. — Ապա թէ կամաւ կամաւ՝ քէ ոչ կամաւ, սսկայն եղ սիրու խոնարհութեամբ հրովարտակ առ Շապուհ արքայ Պարսից, որպէս վայելէ ծառայի առ տէր իւր, տալ. — Դ., ծ. 210:

21. — Ցանմ հնտէ, թէ կամաւ կամաւ՝ եւ քէ ոչ կամաւ, յարեալ թագաւորն Հայոց Արշակ, ա՛ռ ընդ իւր զզօրավարն սպարապետն Հայոց զդայեակն իւր, խա-

ղաց գնաց յերկրէն Հայոց յմրիկն Պարսից պր. Շապուհ արքայ Պարսից, չոգաւ յանդման ներև թագաւորին Պարսից Շապոհը.

— Դ., ծգ. 211:

22. — Ելանէին ի բնրդն կ վեր գորագանն իւ զաւրբնի Պարսից, զերէին ըգգանծս թագաւորին Հայոց, որ կային ի բնրդին. Եւ մկնան կրել իշուցանել զամենայն գանձն, որ կայր ի բնրդին: Զինն տիւ Եւ զինն զիւեր համակ իջուցին զոր դժին յլրտագերսն բերդին, հանդերձ տիկնաւն խաղացուցին. — Դ., ծե. էջ 220:

Հմետ. Եւ տեսին զի գորութեանն Աստուեց պահեալ էր զմարմինն նոցա. զի այն ինն տիւ եւ եւ ինն զիւեր, զի արտաքոյ ընկեցեալ կային մարմինը նոցա, զի ոչ գազանի էր մատուցեալ եւ ոչ շան. — Ագաթ., յօդ. 223:

23. — Եւ հրամայեաց ի հրապարակին իմն առնել հրապոյր մերենայից, որով հրամայիաց զկինն արկանել, եւ արձակել դրազան ի կերպ յշ տիկնոցն Փառանձմայ ի խառնակութիւն պոռնկութեանն անասնական պղնութեանն. — Դ., ծե. 223:

Հմետ. — Եւ սաստկացեալ թագաւորին՝ եւ պնդել զոտս նորա ի նրապոյրս տկաց, եւ կախն զնա զկիփայր. — Ագաթ., յօդ. 109:

24. — Եւ հրաման տայր հոլանել զամենայն ազատ կանանին, եւ նստուցանել աստի անտի սապարիփին. Եւ ինքն Շապուհ արքայ հեծեալ ի ծի, [նշ]շաւակի անցանէր առ կանանովի. . . . Եւ զագատ կանանին անդէն ի բերդանն բաշխէր եւ թռղոյր. — Դ., ծգ. 227:

Հմետ. — Արդ՝ ի լուու վաթսներորդի վեցերդի աւուրն, ընդ ացոյն առաւտատանալն, մատուցեալ իշխաննին թագաւորաւն եւ խախարարօնն եւ խառնինազանն ամրոխիւն հանդերձ, նաեւ կանանովի ժողովեալ մատաղ մանկոտվն անմեղօր, երամ երամ եւ դասադասեալը անկանէին առաջի Սրբոյն Կրիփորի. — Ագաթ., յօդ. 726:

25. ա. Իրբէ գայր առաջապահն հասանէր ի միջնամսարհն Հայոց, սպանանէր Մուշեղ զզօրագլուխան Պարսից՝ զկարէնն եւ զջիկն, եւ զամենայն զօրսն արկանէր ի սուր սուսերի իւրոյ, եւ ոչ մի զոր ոչ ապրեցուցանէր. — Ե., ա. 237-8:

26. — Եւ զինէին զամենայն աւերեալսն ի թշնամեացն, եւ զեկեղեցիսն նորոգեցին, եւ թագաւորութիւնն հաղ բան զիադ նորոգէր եւ իրք ժամանակին հուզ բան զիադ յառաջադէմ ազողէին. — Ե. ա. 239:

27. — Եւ զամենայն մաւկաւորզան ի բուռն արկանէր Մուշեղ սպարապետն, եւ զամենայն աւագաննին, արս իրբէ վեց հարիւր, հրամայէր մորթել զօրավարն Հայոց Մուշեղ, եւ լուու խոտով, եւ տայր բերն առ Պապ արքայն Հայոց: Առնէր զայս ի վրէժմ հօրն իւրոյ Վասակայ: Բայց զկանայմն Շապիոյ թագաւորին Պարսից ոչ ումեր ինչ թոյլ տայր Մուշեղ զօրավարն Հայոց անարգել ինչ զնոսա ումեր, այլ ժանուարս տայր նոցա կազմի ամեննեցուն, եւ հանեալ արձակել զամենսեան զիտա առն նոցա Շապիոյ արքային. — Ե. թ. 240:

28. — Եւ եկեալ զօրքն Պարսից ասպատակ առնէին եւ ի միջնամսարհն Հայոց. ապա եւ թագաւորն Հայոց Պապ զօրաժողով առնել հրամայէր ի Բագաւանն. — Ե. թ. 243:

29. — Ո՞չ այդ այն Մուշեղն է, որ արձակեաց զկանայս թագաւորին Պարսից Շապիոյ հանձերծ ժանուարօս եւ վաշտկանօրն. Եւ լուհաւ եւս է իմ թէ ի Պարսիկս խօսի. արդ մի մտցէ դա ի ճակատ. — Ե. թ. 246:

30. — Այլ յորժամ գարձան ամենայն զօրքն Հայոց, ոչ գոյր չափ զիխանեցն անոյինիցն, զոր բերեալ էր տապէջ թագաւորին Հայոց Պապայ զօրավարն Հայոց Մուշեղ. — Ե. թ. 251:

31. — Զի ո՞չ այն Մուշեղն է, որ ի թագաւորութեան ժամանակ Պապայ ի պատերազմունն Պարսից քանիցա անգամ ծեռնահաս եղել սպանանել զնապուհ արքայն Պարսից, եւ ոչ եսպան, այլ արձակեաց զթշնամին. Եւ երբեմն զկանայս Շապիոյ թագաւորին ի բուռն էարկ, եւ ինսամուտ զթով ժանուարօս արձակեաց զնոսա զիտա Շապիոյ. — Ե. թ. 296:

32. — Բայց յորժամ տեսանէր Մանոէն՝ զոր ինչ գործեացն ընդուիմ էր հրամանաց թագաւորին Յունաց, ածեալ զտութ իւրով թէ արժան է նմա գէթ զմի որ թիկունս առնել նմա. ապա խորհեցուն յուրհուց ընտ տիկնոցն, եւ կամեցալ թիկունս առնել զարբայն Պարսից. — Ե. թ. 308:

Հմես. — Իրրեւ զայն լսէր Պարթեւն՝ զերդումն ուժամն յիշէր . . . եւ վատ խորհուրդ ի միտ արկանէր, առնոյր զթագաւորն մեկուսի նա եւ եղացը իւր հարազատ՝ իրրեւ ի պատճառս ինչ գրուանաց, իրրեւ խօսնուրդ ինչ խորհել ընդ նմա. Եւ զուտսերն պողոսաթիկս թերաքամեալս ունէին. յանկարծ յեղակարծումն ժամանակի զինս վերացուցակ՝ ըզթագաւորն զիաթաւալկոցոցակ յեղիկը կործանէին: Անդուստ ուստին իրազգած եղեալ իրացն որ եղեն՝ գոյժ աղաղակի ամրոխին թանձրանայր. մինչ այս մինչ այն՝ նորա հեծեալ յիւրաքանչիր երիվարս փախստական լինէին. — Ազաթ., յօդ. 32:

33. — Եւ կարգէին թագաւորին Պարսից յաշխարհէն Հայոց հարկս տալ, ընծայս եւ պատարագս. սոյնաէս եւ մարզպանին Սուրենին հասս եւ կօժիկս եւ զպիտոյս գրոնկացն. — Ե. լը, 310:

34. — Ապա իրրեւ ոչ հաւանեցաւ նա ընդ կանանին երթալ, մտրակ ի վեր առեալ Մանուչի՛ տանջէր զմերկ գլուխ Արտաւագդայ. — Ե. լիդ, 316:

Հմես. — Ամենայն որ ձեռն ի գործ արկեալ, եւ կանանոյն անգամ սատարեալ ըստ իւրեանց տկարութեան կանացի ուժոյն. — Ազաթ., յօդ. 755:

35. — Այս ինձ կօժիկ լիցին, փոխանակ զի երէց արարի գրեզ: . . .: Ասէ ցկին իւր եւ ցլնտանիս. Արիթ յաղօթս կամք: եւ նորա ասեն. Սոլիս դու, դեւ ուրեմն հարաւ ի ինզ. — Զ. ը, 336:

Հմես. — Արդ՝ իրրեւ լուսն մարդիկն՝ սկսան ծիծաղել զբանիւրն զոր ասաց. սկսան խօսել ընդ նմա եւ ասեն. Եւ դու ուրեմն մոլովնեցար, զեւ ուրեմն հաւառ ի ինզ. — Ազաթ., յօդ. 215:

Այս հակիրճ նմոյշները կրնան բաւական համարուի հաստատելու թէ Դ. Դարու Հայ Վիպասանները կը գործածէին, ժողովրդական ասոյթներով համեմուած, առոյգ, ճկուն եւ պերմ լեզու մը: Փաւասոսի Հայոց Պատմութիւնը մէկ կորդի տակ ներփակուած կը ներկայացնէ մնացի Դ. Դարու մեր վիպասաններուն հայարոյր բարբառը, եւ Ե. Դարու մեծ մատնեազիր կորին Վարդապետի շքեղ, յորդ ու փարթամ լիզուն:

Ն. ԱՐԲ. ԾՈՎԱԿԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ

ՍԱՀԻՄԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ

(1743 Մարտ 10 — 14 Հոկտ. 1745)

Թղին ՌՃՂԲ [= 1743], ի Սր. Քաղաքս յԵրուանէմ, մեր վանաց պարիսպն, յարեմտեան կոզմի ինքն յինքեան ի փուլ և կն, ի սեղանստան կամարէն մինչև ցմիծ դուռն, մարտի ամսոյ Ժ, և այս վասն այն եղեւ, զի ձմեռն սասատիկ անձրեւստ էր. զի գրեթէ ձ օր աւելի զցայկ և զցորեկ ոչ գարարեցաւ անձրեւս գուլոյ, և պարիսպն ի վոզ ժամանակէ շինեաւ, քանզի յոյժ հնացեաւ, և անդիս տեղիս խաղանու և բայրբայեալ: Եւ այս եղեւ ի թագաւորութեան առանձիւ Մահմուտին, և ի պատրիարքութեանն սրբոյ և մածի Աթոռոյն Երուանէմի, սոյն Գրիգորի ճգնագդեաց և դիմանուկան բարունապետի, որ ի գառն և ի գժնեայ ժամանակիս փայլի բարի կննցաղավարսութեամբ իրրեւ զարեգակն ի մէջ հաւատացելոց: Զի թէպէտ սրբազն Վեհն վազ հետէ ունէր ի մարի զի ինսումն և զվերդյոնորոգումն բարձրերձ պարսպին, ասկայն ազգի պագի նեղութիւն թէ ի տաճկաց և թէ յայլասեռ քրիստոնէից, միայն ԱԾ. գիտի, նաև տեսողացն յայտնի է: Եւ յեա երկու աւուրց քաղաքիս մուսէլլիմ, գատաւորն և շիմիրն ժողովկեցան ի գուռն Սր. Յակոբայ, քէֆչ արարին. ի սեղանստան կամարէն մինչև ցեղիազար կաթօղիկոսի նոր շինքն, Կ կանքուն տեղ. այս երկու նութիւն և բարձրութիւն կանգուն, և սեղանստան վերայի լիւան. և Գ գեղեցիկ խուց հոգեատան տանիսն. սորոս հետ պարսպին քէֆչ եղան և նորոք շինեցան, զոր սրբազն Վեհն ի վազուց հետէ զշինութիւն սոցա ունէր ի մաի, և ցանկայր թէ երբ լինելոց է այս, որ ես տչօքս զոցոց շինութիւն տեսանէի, վասնորոյ իւր ձեռօքն շինեցաց, և ենաս իւր փափանացն:

Զի այս ին ամ է որ սատեալ է աթոռ պատրիարքութեան և անդապահ Յակոբայ